



լար հագգընտա քենտիլէր տախի րի. այեթ իծսէլէր ճայիլ տիր :

— Ալէմանեալուար հիւ պիր շէյի ետրր պուչուգ իճրա իծմէղէր. կէչէն կիւնէր իւլտէրին զիքրի ի. չիւն պիր թաշ տիքտիքտէն սոշրա. շիմոի տախի իրուսիա գրալը եա. վէրլէրինտէն պիրիսի Ալէգիստա քէնաի չիթիլի տէրունիսաե Ս. Պիգմարգըն մէրմէր թաշտան էհրէ. մինի տիքմիշ տիր :

— Ան թամա ճէգիրէսինտէ պու տէֆա թէքրար հարաքէթը արդ տարալըլարը իշիտիլմիշ տիր իքի սէ նէտէն պէրու պու ճէգիրէտէ րա. հաթըգ վէ էմիլէթ պուլունմատը զընտան օրայա իշէյէն վաթօր գօմ քանիլարը. քէնտի մէքքէղէրինին պիր ան էվիլէ օրատան նագլ իտիլ. մէսինէ պիր չարէ տիւշի նմէքտէ. վէչէինէ Ալթիլ ճէգիրէլէրինտէ պիր պաշգատընտա եհրլէշտիրմէքլէ չա. լըշմագտա իմիշէր :

— Թիրօլ էյալէթինտէ իթալիսայա պիրլէշմէք իւգրէ Ալթրիայա գար. չէ. կէչէնկիւնէր պազը իթթիլալ թէճրիւպէլէրի միւշահէտէ օլուն. մուշ օլտուղունտան. պու էյալէթէ եազըն պուլունմագ իշիւն ինկիլիղ տօնանմատընըն պիր ֆըրգատը օլ աւ. լարա կիթմիշ տիր :

— Հապէշիթմանա կիտէն ինկի. իղ օրտուսու գօմանտանը սըր. Նա. քիքրէ. ի օրտ Նաքիքը տը Սախա. լա Էանի Սախալա լօրտու. Նաքիքը իւնվանը իլէ քէլիք մէֆնէտի վէ. րիլմիշ տիր :

— Բրուսիա լիմանտըրըն իսթիւ. քէամաթը իշիւն 10 միլիսն թալէր. իք իսթիլգրազըն եազըն կիւնլէրտէ վիճուտէ կէլմէսի մէմուլ օլունուր :

— Բարիստէ. տիլլումաթլար չօգ չալըմագտա իմիշէր քի հարդ էֆ. քէարը քէնաի էֆըն արլարընտան էվ վէլ զալէպէ իծմէսին. հաթթա պիր գօնիլէ թօքլանմատը մէսէլէսի եհնի. տէն մէյաանա չըգարըլմիշ տիր :

Թէլէղմֆ խաթիրէրի

Էրէ 25 յալէ. կէլէճէք ալ իսթիլգրազըն իճրա քէնաազը մէմուլ տուր :

Գրգրէշ 24 յալէ. շէր նէ գաատար մուղալիլի սէջ. լէնալքաթէ իսէ տէ. հիւքիւմէթ պիր Թէրաֆ տաքմայա վէ ապիլը քէ.

հուրինտէ հէր հալ գարշը կէլլէյէ գալիկէն գարար վէրմիշ. վէ Պուլիար աաի կիւրուհէրինին րէֆիլլէրինի տըգաթ իլէ արամագտա տըր :

Թիքրա 25 յալէ.

Իւրտ Սթանի պիր սիվալա ճէվա. պէն Սիրիսին հալի մայիս պրնտա նա. սըլ իտի իսէ շիմոի էջլէ տիր տէմիշ տիր :

Սօրնիկ իսթ զալէթաար տէք. քի. բաթլայան կիւլէլէրին թէքքի թէքքիֆինէ տայիր տէվէլէր թէրա. ֆընտան իթթրօպու րիտա իլէշ քիլ. օ. լունաճագ գօմիսիսին. պիր մըգտար թէնղիլի րալահա մատտէսի տախի միւլթալա իսէճէքմիշ :

ԻԼԷՆԸԹ

ԱՉԻԳՏԱՆ ՊԻՐ ՍԱԹԻՐԸ

Ֆիլէմէնկտէ Բ. Վ. Նամ մէշ հուր ֆապրիգանըն իֆրասա չալմատը իլէ. վէ Վ իէննանըն իսէտա Քէօթ լէր վէ գօմիսիսար թէրաֆրնանի ալարըլմ իլէլէկրաֆ էմիլ մու ճիպիւ. ճէ. Սթիթանէտէ պու ֆապրիգանըն հէր նէ ճիւն մալի վար իսէ. ճիւմէ. ինի եիւլտէ 25 տէր 33 է գաատար էրսիլ ֆիլաթլա ֆապթաթ քէչիւնէն վէ նէ գաատար միւմիլն իսէ չալուգ վա. գըթաա վէ ալաճագլըլարըն հիտալը նա տաթմայա մէղուն օլտուղունտան հիւրմէթլա ահալիլէ պէյան իսթմէյէ ճէտարէթ իսթրիմ. քի պէյլէ պիր ու. ճալ. ճալ ալմագ պիրիճիք. ֆրրաթթը նը զայալ իսթմէսինլէր. կէլէլմ մալլէ. րին թէմիլղ իլինէ. սաղաթիլընա վէ էօք իլէրինէ թէմալըլընա իսէտա Քէօթլէր վէ գօմիսիսարըն նամ ա. շէրէֆի մըգտարը քիֆայէ պիր քէֆա. լէթ տիր :

Իյաթթիլէրտէն տախի պիր սըլա. րըշ օլուպ. ագճէսի կէօնտէրիլայի հալտէ. սէրիան իճրա օլունուր :

Սլէլէն ֆիլլէլ էիլէ 25 է 33 Թէլլէլ էլէ :

Իյաթթմ տուղինա ճէպ մանտիլի աար իտլիս քէթէն 20 զուրուշ եէ. րինէ 15 :

Իյաթթմ տուղինա ճէպ մանտիլի ֆիլլէմէնկ քէթէն 28 զուրուշ եէրի. նէ 22 զուրուշ :

Իյաթթմ տուղինա բաթիլթա ման. տիլ 30 զուրուշ եէրինէ 24 զուրուշ :

Իյաթթմ տուղինա էլ րէչիլի 20 զուրուշ եէրինէ 15 զուրուշ :

Իյաթթմ տուղինա մէլվէ րէչիլի 13 զուրուշ եէրինէ 10 զուրուշ :

Իյաթթմ տուղինա ուֆագ րէչիլի 26 զուրուշ եէրինէ 20 զուրուշ :

Պէյաղ սուֆրա քէչիլի 31 զու. րուշ եէրինէ 25 զուրուշ :

Բթը քիշիլիք գահվէ սօֆրասը թագըլը րէչէթալարը իլէ :

1 լիրա վէ 30 զուրուշ եէրինէ 1 լիրա Քէգալիք պու թէնղիլ իլէ 12 18

վէ 24 քիշիլը էօրթիլէր (տամաագ. օ) Պիր թօֆ թէրիլ պէլ 2 լիրա եէ. րինէ 1 լիրա վէ էյիլ զուրուշ :

Քէթէն 14 կէօնլէքլը 2 լիրա 60 զուրուշ եէրինէ 2 լիրա :

Քէգալիք պիր թօֆ քէթէն պէլի (շէրքէն հուլթէր) 14 կէօնլէքլը 4 լիրա եէրինէ 3 լիրա վէ երմի զու. րուշ :

Քէգալիք պիր թօֆ քէթէն պէլի (պիլէֆէլտէր) 14 կէօնլէքլը 5 լիրա եէրինէ 4 լիրա :

Պիր թօֆ ֆիլլէմէնկ քէթէն պէլի 6 լիրա 50 զուրուշ եէրինէ 5 լիրա :

Պիր թօֆ բաթիլթա 14 կէօնլէքլը 10 լիրա եէրինէ 6 պուչուգ լիրա :

Տէօլէք չարշապը տիքիշիլ զայէթ ուճուգ :

Պու եօգարքի պիւթիւն թօֆլա. րըն. եարթմ թօֆլարը տա վար :

Գատարըն իշիւն վէ էքքէքլէր ի. շիւն. պէյաղ չամալըլըգ տիւրիւ տիւրիւ պաշգա պէլլէր տէ վար :

Իյքէք իշիւն կէօնլէք սօն մօտա տանէսի 30 զուրուշ վէ զիյատէյէ մա. լին. ճիւսինէ կէօր :

Գատարըն իշիւն իլլէմէ կէօնլէք 40 զուրուշ վէ զիյատէյէ :

Գօրսէ 30 զուրուշ վէ զիյատէյէ :

Սիս 1 պուչուգ լիրա :

Պու մաղաղատա. զայէթ ուճուգ օլարագ Դրանտըլ չարարը յաա պիւ. լունուր քէգալիք տէօլէք չարշապը. սուֆրա պէլի. ինկիլիղ պէյաղ տա. մաագօտու օլարագ. ճէչիւ ճէչիւ. վէ րէնկ րէնկ :

Պու մաղարըն ճիւմէսինին տահա ալա ճիւսլէրի տէ. երինէ օ մաղաղա. տա պուլունուր :

Պու մաղէրին սաթըլըրը մաղա. զա Պէյաղլանտա. աօղլու եօլտա :

Եայպուվէր պէյիլէք գալուճա. տիւ. քէնանը գարշըլընտա :

Լօ 348 րագալը մաղաղատա տըր :

Ինէս Քէօթիլ քէ գոմիսիսաք ֆիլլէ ի. Գօն :